

Ա.

ձամբ Հռովմ երթալը և խնդրէր կայսրէն Հայոց թագը՝ պիտի չմերժուէր իրեն ։ Կորբուզոն հաւաքեց լեգէոնները Մելիդիոնէ և սկսաւ յառաջ խաղալ ։ Տիրիթ և Վոդոգէս աղաչաւորներ զրկեցին իրեն խաղազութեան համար, որոնց պատասխանեց հռովմայեցի զօրավարը, թէ որպիսի ֆեսակար հետեանքներ պիտի ունենար երկու ինքնակալութեանց համար, ուստի իմաստութեամբ խորհուրդ կուտար խոնարհելու կայսերական առաջարկին դեմաց ։ Առաջարկուեցաւ զինադուլ, կատարուեցան քանակցութիւնք. յանձն առաւ յոխորտ Պարթևն խնդրելու արքունական թագը Հռովմայ մէջ ինքնակալէն ։ Բայց նախ սահմանուեցաւ կատարել թագադրութեան հանդէսը հռովմէական լեգէոնաց հանդէպ ։ Շքեղ արդուզարդով դրուեցաւ ինքնակալին պատկերը, որուն առջև զետեղեցին Հայոց թագը ։ Կորբուզոն բոլոր բանակին առջև պսակեց զՏիրիթ և ապա խրախուսեց թեամբ բաժնուեցան իրարմէ ։

Տիրիթ խնդրեց հրաման անգամ մ'ալ երթալ տեսնելու մայրը, եղբայրները ։ Թողոց պատանդ Հռովմէացւոց քով իր դուստրը, զրկեց աղերսագիր առ Ներոն կայսր և ապա ինքն ալ ուղևորեցաւ դէպ ի Հոմս ։

Հոս կը լռէ ճարտարարան պատմագրի վէպը Հայոց նկատմամբ, ժլատ ժամանակը մեզ սակաւ ինչ կը հաղորդէ Տիրիթի կենաց այլ պարագայներու մասին. բայց այսչափ ինչ ծանօթ է, որ Ներոն իւր կայսերական ճոխութեամբ մեծածախ հանդէսներով կը կատարէ թագադրութեան հանդէսը Հռովմայ մէջ և զուցէ կ'ընդունի Հայոց թագաւորէն և այլ թանկագին ընծաներ, որոց մէջ կը նշանակուին արդի պատմիչներէն այն գեղեցկարուեստ ձուլածոյ երկվաճերներ, որ մինչև ցայսօր Հռովմ կը պարծի անոնց հնութեամբ ։ Հետախոյզ քննաբանք Տիրիթի պատմութենէս օգտուած կ'ենթադրեն մեր պատմահայրն խորհնացի, և վերագրած Մեծին Տրդատայ թագաւորին, բայց չունինք հաստատութիւն այս կարծեաց զօրաւոր պատմական ապացոյցեր ։

\*\*\*

Աստուած բարը մեր լեզուին մէջ հին, շատ հին գործածութիւն մը ունի ։

Դժբախտարար՝ հակառակ մեր երկարատե Զանից՝ չկարողացանք ստուգարանել այս բարը, չենք ալ գիտեր թէ ո՞ր լեզուէն փոխառութիւն ըրած ենք ուղղակի ։ Դևոնդ Ալիշան և Մ. Էմին զանազան բացատրութիւններ տուած են առայս, սակայն արդար ըլլալու համար ըսենք թէ իրենք իսկ գոհ չեն Ձեանցած ըստ ամենայնի այդ կարծիքներէն ։

Իրօք ինչպէս դիտել կու տայ, Հ. Ղ. Ալիշան, «Հաստող», «Աստածող» երկու նպատակայարմար բառեր են աստուածութեան մը զազափարը արտայայտող, սակայն պէտք է դիտել որ ասոնց և Աստուած բառին միջև նմանութեան եզրեր չեն գրուուած ։

Եթէ «Ազդուած» ընդունինք ինչպէս իբրևամբ կը դիտէ «Հին Հաւատք»ի հեղինակը, բացարձակապէս սխալած պիտի ըլլանք. վասն զի Ազդուած կրաւորական է, ուրիշէ մը ազդուած, ներգործուած կը նշանակէ, բան մը որ ներգործող Աստուծոյ մը զազափարը չարտայայտեր քնուին, մինչդեռ բովանդակ մարդոց ըմբռնումով Աստուած պէտք էր ներգործական ըլլար փոխանակ կրաւորականի ։

Շահնազարեան կարապետ վարդապետ՝ Աստուած՝ լուսեղէն էակ կը ստուգաբանէ, չենք գիտեր թէ հմուտ կարապետ որչափ մօտեցած է ճշմարտութեան ։

Հնդիկ դիցաբանութեան մէջ «Աստուած» անուն ծագ մը կայ, որուն արմատը երկնքի մէջ տարածուած է. ոմանք այնպէս կը նկատեն որ մեր Աստուած բարը սոյն Աստուածային հետ ուղղակի աղերս ունի, սպասելով որ լեզուաբանութիւնը և բանասիրութիւնը իրենց վերջնական խօսու

քը տան առ այս՝ անցնինք Աստուած բա-  
ռին զործածութեան:

Աստուած բարբ ճակատագրուած է ար-  
տայայտելու՝ գաղափարը՝ տիեզերական  
մեծ և յաւիտենապէս զործող ոյժին: Աս-  
տուած անունով կ'իմանանք բացարձակ  
հարկաւոր, ամենակատարեալ, անեղ, ան-  
հուն, անսահման անակիզքն և անվախ-  
ճան, անփոփոխելի, ինքնազոյ էակը՝ որ է  
արարիչ և տէր ամենայն եղելոց, որ ըս-  
տեղծած է տիեզերքը ամբողջութեամբ և  
զոր կը կառավարէ ներդաշնակ օրէնքնե-  
րով:

Չանազան ազգերէ և ժողովուրդներէ՝  
բնութիւնը ամբողջութեամբ՝ Աստուած նը-  
կատուած է ի հնուսն:

Բովանդակ բնութիւնը ակն ու աղբիւր  
համարուած է համայն գոյացութեան՝ որմէ  
ծլած են բոյսերը ու ծնած՝ կեանքերը և  
ուր պիտի դառնան մի օր տարբեր ձևի  
տակ վերերեկելու և այսպէս պահելու հա-  
նապագ իրենց շարունակութիւնը զանա-  
զան ձևերու տակ:

Այն ոյժը որ բնութեան մէջ կը գործէ,  
նոյնինքն բնութիւնը նկատուելով ամենա-  
հին ժամանակներու մէջ՝ իբրև պատճառ գո-  
յացութեան պաշտուածէ: Բնութիւնը նոյն-  
ինքն գերագոյն զօրութիւնն է կ'ըսէին —  
La nature elle - même est Dieu —  
ինքն է գործը և գործաւորը, ինքն է միակ  
տիեզերական պատճառը ամէն արարածոց  
և ամէն անոնց որոնք յառաջ պիտի գան.  
յես այսու ալ, ինքն է որ կը գործէ, յա-  
ռաջ կը բերէ և կը ձևափոխէ արարած-  
ներն և նոր սեռի մը կը վերածէ:

Այս էր հնոց կարծիքը Աստուծոյ մա-  
սին:

Լուսարանելու համար մեր այս տողերը  
երբ Եգիպտացոց կրօնական թուղթերը  
պրպտենք պիտի հանդիպինք pan-ի որ  
բնութեան արգասաւոր զօրութեան խոր-  
հրդանշանակն էր:

Հնդկները իրենց Վիչնու (Vichnou)  
աստուածը ունին որուն համար բնութիւ-  
նը նոյնինքն Վիչնուն է կ'ըսեն, որ իւր  
ժողին մէջ կը կրէ ինչ որ եղած է, ու

պիտի ըլլայ, որ է սկիզբը ու վախճանը  
ամէնուն, որ ամէն ինչ է, միակ ու գե-  
րագոյն տէրը՝ որ մեր աչքերուն հազա-  
րաւոր ձևերու տակ կը վերերեկի Վիչնուն  
յամենայնի է և ամենայն ինչ ի նա:

Պրահմինեաններուն կարծիքն ալ նոյնն  
է. մէկը որ բնութիւնը կը տեսնէ՝ զաս-  
տուած տեսած կ'ըլլայ, զործաւորը կամ  
մեծ Demiourgos—ը չի՛ զատուիր չի բը-  
նորոշուիր իւր գործէն: Գործը և զօր-  
ծաւորը նոյն ինքն բնութիւնն է: Աշխարհը  
անծանօթ և օտարական մեքենայ մը չէ՛  
աստուածութեան համար, իրմէն զուրս  
գոյութիւն մը չէ՛ բնաւ:

Ո՛չ միայն բնութիւնը ընդհանրապէս,  
այլ և բնութիւնը կազմող, զանիկա լրաց-  
նող բոլոր մասերն ալ ինչպէս հող, ջուր,  
ծառ, թէ և երկնքին երեսը փայլող իւ-  
րաքանչիւր լուսաւոր, արևը, լուսինը,  
մուրրակները և աստղերը պաշտուած են  
իբրև աստուած. անոնք ամէնն ալ մեծ  
ամբողջին սուրբ ու նուիրական մասերը  
նկատուած և յարգանքի ու պաշտաման  
առարկայ դարձած են:

Բ.

Մեր այս աշխատութեան մէջ մասնա-  
ւորաբար Արևը նկատի առնելով պիտի  
ջանանք ապացուցանել թէ սա՛ բոլոր ժո-  
ղովրդոց կողմանէ երկրի զանազան մա-  
սերուն մէջ իսկ պաշտուած է իբրև մեծ  
աստուածութիւն մը. բայց զայդ ցուցնելէ  
առաջ աւելորդ չենք համարիր մէջ բերել  
բոլոր այն պատճառները որոնց յիշելով Ա-  
րևը աստուած նկատած և իբր այն պաշ-  
տած են մարդիկ:

Արևապաշտութիւնը առանց այլ և այլ  
պատճառներ որոնելու պէտք է խորհիլ որ  
Արևուն, անոր կատարած բարերար դէրին  
և արդիւնքներուն համար յառաջ եկած է:

Կարգ մը հնախօսներ՝ Արևապաշտու-  
թիւնը՝ Արամէն յետոյ անոր շառաւիղնե-  
րուն մէջ խոտորած աստուածապաշտու-  
թիւն մըն է կ'ըսեն, և առ այս բազում ժո-  
ղովրդոց տաճարներուն, ինչպէս և մեռել-

ներուն ճակատները դէպ արեւելք դարձ-  
 նելն ալ վկայութիւն կը կոչեն: Սբրազան  
 պատմիչներ՝ կ'ըսեն ի մէջ այլոց թէ Ա-  
 դամ դրախտէն արտաքուսելէ վերջ՝ որ Ա-  
 րեւելեան կողմը կը գտնուէր՝ ի միւրթարու-  
 թիւն և ի պիտիանս՝ միշտ արեւելք դար-  
 ձած և ըստ այնմ ազօթած է: Տրուած  
 այս փաստերէն կ'ուզեն հետեցնել թէ ի-  
 րօք Արեւապաշտութիւնը՝ ճշմարիտ Աս-  
 տուածպաշտութենէ մը խոտորած է:

Արեւապաշտութիւնը, պէտքէ մտածել ան-  
 կաշկանդ մտքով թէ յառաջ եկած է Ա-  
 րևուն զանազան ու զարմանազան օգտա-  
 կարութիւններէն ուրիշ ո՛ր և է փաստ շատ  
 տկար ու անզօր է այս խիստ մեծ ճշմար-  
 տութեան հանդէպ:

Հիներն ալ գիտէին անշուշտ թէ Արևը՝  
 հեռաւոր տեղէ մը լոյս և ջերմութիւն զըր-  
 կելով կը տաքցնէ օդը, հողը և ջուրը ,  
 պատճառ կը հանդիսանայ բոյսերուն աճ-  
 ման, տունկերուն զոյութեան, երփնծրանգ  
 ծաղկանց ու պտղոց, կը հասունցնէ ցորե-  
 նը՝ ամենակարևոր սնունդը մարդոց, կը  
 յարուցանէ ծովերը, կը շոգիացնէ ջու-  
 րերը, կ'ուզարկէ անձրևը որուն իբր հե-  
 տեանք բնութիւնը անհամեմատ գեղեցկու-  
 թիւնով մը կը պէսուի, գիշերոյ և ցե-  
 րեկի եղանակներուն կանոնապար ու ներ-  
 պաշխի եղանակներուն կանոնապար ու ներ-  
 պաշխի կայնորութեանը պատճառ կը  
 հանդիսանայ և այլն և այլն:

Պաշտեցին մարդիկ՝ Արեգակն իբր տե-  
 սանելի, բարի ոգի մը, նկատելով զայն  
 խաւարին ու տարտարոսին միակ հակա-  
 ռակողը. մշտնջենական պատերազմի մը  
 նշանաւոր հերոսը կը համարէին զայն որ  
 իւր ճաճանչներով իբրև նիզակներ՝ կը  
 կռուի հանապազ աղջամուղջին, գիշերուան  
 և անոր սև ու կոյր ոգիներուն հետ, որ  
 մերթ կը յաղթէ ու մերթ տեղի կու տայ  
 և կը ծածկուի վերջալուսային ցուրերուն  
 խորը և յաջորդ օրը կը վերերևի նոր թա-  
 փով մը և նոր կորովով մը վերսկսելու  
 պայքարը որ թողած էր նախորդ իրիկուն:  
 Արևուն ու խաւարին այս շարունակական  
 կռիւներուն մասին որչափ գեղեցիկ ու  
 բարձր դիւցազներգութիւններ հիւսուած են

ամենահին օրերու գուսաններէ և դիւցազ-  
 ներգակ բանաստեղծներէ:

Ամենէն գեղեցիկ և քաղցր երգերը յօ-  
 րինեցին մարդիկ արևուն ուղղեալ. էն յու-  
 զիչ ու նուրբ ձայները բարձրացուցին ա-  
 րևուն՝ ի յարգանս և ի շնորհակալութիւն,  
 անուանեցին զայն հոգի տիեզերաց, հայր  
 ամենայն եղելոց: Բերուի ինքաներու ա-  
 զօթամատեանը բանաստեղծական ինչ վը-  
 սեմ և յուզիչ վրձինով մը զրուած է.  
 Եզրիպտացիք որպիսի անո՛ւշ ու քաղցր եր-  
 գեր յօրինած են ի յարգանս Արևուն:

Չանազան տօներ և խրախճանութեան  
 օրեր ալ յատկացուցին մարդիկ Արևուն ի  
 պատիւ, էն գեղեցիկ բազմիները հիմնեցին  
 անոր համար, ինչպէս պիտի տեսնենք ի  
 ստորև:

Գ.

Եզրիպտացիք կը պաշտէին Արևը Օսի-  
 ըրս, և լուսինը՝ Իսիս անունի տակ. ա-  
 ստնք կը կառավարէին աշխարհը, կը նը-  
 կատէին իբրև առաջին և յաւիտենական  
 երկու աստուածութիւններ որոնցմէ կա-  
 խեալ էր կեանքը. ի յարգանս և ի փառս  
 արևուն կանգնած էին Héliopolise-ը =  
 Արևաքաղաք, յորում շքեղապէս հաստա-  
 տած էին տաճար մը կրեւով իր մէջ Ա-  
 րև — Աստուծոյն արձանը. սոյն արձանը  
 կը ներկայացնէր գեղեցիկ երիտասարդ մը  
 աջ ձեռքով խարազան մը իսկ ձախով՝  
 կայծակը բռնած:

Փրնիկեցիները որ Եզրիպտացուց հետ  
 մեծ ազդեցութիւն ունեցած են ուրիշ ժո-  
 դովրդոց կրօններուն վրայ և որոնք տիե-  
 շերքը իրենց թէօսօսիովը լեցուցած են՝  
 պաշտած են արևը իբրև մեծ աստուածու-  
 թիւն մը, Հէրքելլ անունի տակ: Լուսինը  
 և աստղերը կը նկատէին իբրև բարի և  
 չար ոգիներ:

Եթովպացիները կը պաշտէին Արևը :  
 Արևուն մէկ նշանաւոր պատկերը Եթով-  
 պիոյ մէջ գտնուած է: Բոլոր Աֆրիկեցի-  
 ները պատուած ու պաշտած են արևը:

Գրօկլոտիթ (troglodites) ները աղբիւր  
 մը շինած էին ի պատիւ Արևուն: Ամմոնի

տաճարին մօտ արևուն նուիրուած աղբիւր մը կար:

Պլէմմիները (Blemmyes) Եգիպտոսի և Եթովպիոյ սահմաններուն մէջ հաստատուած՝ արևուն մարդագոհեր կ'ընէին: Նասայա կղզին ցորեկուան այս մեծ լուսաւորին նուիրուած էր:

Բուր Ափրիկեցիները Քոնկոյի և Անկուլայի կողմերը բնակող՝ կը պաշտէին աբելը: Թէնէնրիֆ կղզիին բնիկները նմանապէս կը յարգէին և իբր աստուած կը նրկատէին արևը մինչև Սպանիացոց այս կղզւոյն տիրելը:

Աբարացիները պաշտած են Արևը. Ազրա՝ Աբարական քաղաքը արևուն նուիրուած էր:

Հին Բաբելոնի աւերակներէն — Հէլլէյի մէջ տակաւին մզկիթ մը կը գտնուի mesched-escham անունով (Տաճար արևու): Այս քաղաքին մէջ էր Իփիլ = արև՝ բարեկացիներուն մեծ աստուածութեան տաճարը:

Ասորեստանցիք պաշտեցին արևը Սամա անունով: Տրովադայի մէջ պաշտուեցաւ արևը Ապողոն անունով: Ազամինոն՝ ինչպէս կը կարողանք Հոմերոսի մէջ հետևեալ խօսքը կ'ուղղէ արևուն որ բանաստեղծական ըլլալէ աւելի կրօնական է «Արև որ ամէն ինչ կը տեսնես ու կը լսես»: Հերոդոտոս Քիրք Ա. մոգերուն համար դէպ արևելք դարձած կ'աղօթէին, կը զրէ: Վիտրովիոս բագիններուն արևելեան կողմը դարձած ըլլալը կը յիշատակէ: Վիտրովիոս նմանապէս ժողովուրդին դէպ արևելք դառնալ ու ըստ այնմ աղօթելը կը զրէ: Ենգիտները ա՛յ թէ միայն աղօթելու համար դէպ արևելք կ'ուղղուին այլ և կը ջանան իրենց տուններուն դռներն ալ արևելեան կողմը բանալ: Թաթարները մինչև այսօր աղօթելու համար իրենց դէմքերը դէպ արևելք կը դարձնեն: Ասոնք կը պաշտէին արևը և անոր կը մատուցանէին իրենց հունձքերուն երեխայրիները, կը նկատէին զայն լուսնոյ հայրը:

Հոդոս կղզին արևուն նուիրուած էր. յաղթական, գեղեցիկ արձան մը կազնուած

էր այս կղզիին մէջ ի պատիւ Արև աստուծոյն:

Մասսակէթ (massagètes) ներք կը պաշտէին արևը և կը նկատէին զայն միակ գերագոյն տէրը որուն ձիեր ալ կը զուէին:

Վոթիաք (votiake) ներք Օրէնպուրկի մէջ կը պաշտէին արևը իբրև կայան ու աթոռ Աստուածութեան:

Չուվաշները (tchouvaches) արևը իրենց կուռքերուն շարքին մէջ զրած էին ու զարնան սկիզբը զոհեր կը մատուցանէին անոր:

Թօնկուսները (tongouses) իբրև միակ գերագոյն աստուած՝ արևը կը պաշտէին:

Չինաստանի մէջ արևուն ի պատիւ կանգնուած բազմաթիւ տաճարներ կային: Չին կայսրներէն Շըն՝ արև աստուծոյն ուղղեալ բազմաթիւ երգեր շարադրեց:

Ճարօնի մէջ մասնաւոր սէր մը, յարգանք մը և պաշտամունք մը կար ի յարգանս արևուն, փառաւոր տօն մըն ալ կը կատարէին Սեպտեմբեր 7ին. նոյն իսկ Ճարօն՝ արևուն նուիրուած էր. դեռ մինչև այսօր ծագող արևու երկիր կը կոչուի Ճարօն. Ճարօնի կայսրները ծնունդ կը նրկատուին Քամիսի (արև): Ենզօ կղզիին բնակիչները ամբողջութեամբ պաշտած են արևը:

Շատ տարիներ չըլլար դեռ երբ Փորմօզա կղզւոյն բնիկները արևն ու լուսինը կը համարէին Եգիպտացոց պէս իբրև գերագոյն երկու աստուածներ:

Աբրահանսները (arrakanois) Մօնէյ կղզիին մէջ՝ ի պատիւ այս Արև աստուծոյն տաճար մը կանգնած էին:

Աէլյան, Սուամթրա, Ճավա, Չէլլէպեան, Սօնտ, Մօլուքեան և Փիլիպին կղզիներուն բնակիչները ուրիշ գերագոյն աստուածներ չէին ճանչնար արևէն ու լուսնէն զատ:

Սիամի բնակիչները մեծ յարգանք կը տածէին արևուն հանդէպ:

Հնդկաց մեծ աստուածութիւնն էր աբելը: Արևն ու լուսինը կը նկատէին աստուածութեան երկու աչքերը: Ամէն տա-

րի յունվար 9ին ի պատիւ արևուն մեծ տօն մ'ալ կը կատարէին: Արև աստուծոյն ուղղեալ բազմաթիւ նուիրական երգեր ալ ունէին Հնդիկները:

Թէ որ մեր ակնարկը Ասիայէն յետոյ Եւրոպա դարձնենք հոն ալ նոյն կրօնքը՝ արևուն, լուսինի աստղերուն ու բնութեան զանազան մասերուն հանդէպ՝ սէր ու պատկասանք պիտի տեսնենք:

Եթէ հաւատք ընծայել հարկ է Պղասոնի՝ յոյները Արևէն ու Լուսնէն զատ ուրիշ աստուածութիւններ չէին ճանչնար ամենահին ժամանակներու մէջ: Յոյն փիլիսոփաներ զանազան զաղափարներ տուած են ի յարգանս և ի փառս արևուն:

Լակոնիոյ (Laconie) մէջ արևուն նուիրուած արձան մը կանգնուած էր:

Թեսալիոյ մէջ արևուն ընծայելու համար, ազուաներ կը սնուցանէին: Միթրայի նուիրուած արձաններուն վրայ ալ այս օրինակ թոշուններու պատկերներ տեսնուած են ի Պարսկաստան:

Հին Բիզանդիոնի տաճարները ամբողջութեամբ արևուն նուիրուած էին:

Իտալիոյ զանազան մասերուն մէջ արևուն պաշտամունքը յաճախադէպ էր: Միկիլիա կղզին արևուն նուիրուած Արեւակղզի ալ կը կոչուէր: Այս կղզւոյն բնիկները իրենց արև — աստուծոյն եզներ կը զոհէին:

Սպանիոյ հին բնակիչները տաճար մը կանգնած էին արևուն ձօնուած:

Հարաւային Եւրոպայի բովանդակ ժողովուրդները, մանաւանդ կիլիսական ծագում ունեցողները կրակէն, ջուրէն, Արևէն և լուսնէն զատ ուրիշ աստուածներ չէին ճանչնար գրեթէ:

Յուլիոս կեսար կը հաւատտէ թէ հին Գերմանները Արևն ու Լուսինը պաշտած են: Թուլուզի մէջ արևուն նուիրուած տաճար մը կը բարձրանար:

Թէ որ Եւրոպայէն ալ Ամերիկա անցնինք ընենելու բնիկներուն կրօնքը, պիտի տեսնենք որ թէև երկրին պտուղները, բոյսերը, կենդանիները, թռչունները, ձրկները նման չեն հին աշխարհի բուսոց և

կենդանեաց՝ սակայն տակաւին պիտի տեսնենք որ նոյն կրօնքը, նոյն արևն է որ պաշտուած է այդ նոր աշխարհին մէջ ալ:

Գանատացիները և Հըստընի ծոցին ափերը ապրող բնիկները, ամենահին ժամանակներու մէջ պաշտած են արևը:

Բերուի ինքսնիր զիրենք արևորդիներ կ'անուանէին, կանգնած էին տաճարներ ու բազմաթիւ սեղաններ ի պատիւ այս մեծ Լուսաւորին և ինչպէս կը հաւատտէ մեզ Մարմօնթէլ, ունէին յատուկ տօներ ալ ճիշտ Եգիպտացոց պէս, արևը կը նկատէին բովանդակ բարեացակն ու աղբիւրը:

Միքսիկոյի մէջ նոյն կրօնքն կը տիրէր:

Յլորիտացիները պաշտած են արևը:

Կայէն կղզւոյն բնիկները կը պաշտէին արևը: Միով բանիւ Ամերիկայի ամէն կողմերն ալ Արևապաշտութիւնը տարածուած էր:

Դ.

Տարակոյս չկայ թէ մենք ալ իբրև ուրոյն ժողովուրդ ունեցած ենք շրջան մը յորում պաշտած ենք արևը, լուսինը, աստղերը և բնութեան զանազան ու զարմանազան մասերը:

Արշակունեաց թագաւորութեան ժամանակ արևապաշտութիւնը տարածելու մասին արքունի ջանք մը յայտնի համարձակ կը տեսնուի պատմութեան մէջ: Մեր Պատմահայրը՝ Մ. Խորենացի Բ. 8. վարչակիր նկատմամբ հետեւեալը կը գրէ «Ետ այս ամենայնի մեհեան շինեալ յԱրմաւիր անդրիս հաստատէ Արեգակին և Լուսնի»: Յայտնի է թէ Վաղարշակ Հայաստանի մէջ կարգ կանոններ հաստատեց ընդ որս և կրօնական կարգադրութիւններ չը վերիպեցոց իր ազգէն: Գիտնալու է սակայն թէ Վաղարշակի հաստատած մեհեաններէն առաջ հաւանաբար Հայաստանի մէջ Արևուն և Լուսնին նուիրուած բազմիներ կային, քանի որ ժողովուրդը սիրայօժար համակերպեցաւ նոր թագաւոր

րին կրօնական կարգադրութիւններուն . բաց աստի վաղարշակի քիչ մը զանգատի ձևով գրած նամակէն ալ կրնանք հետեցընել թէ Հայերը ունէին արևուն պաշտամունքը, բայց ժամանակին ու երկրին քաղաքական հանգամանքներուն պատճառաւ թուլացած էին պաշտաման մէջ :

Վաղարշակի յաջորդներէն Արշակ Ա. ջերմ նախանձախնդրութիւն ցոյց տուած է կոնապաշտութեան մասին . Բագարատ իշխանին զուակները սպաննած է կոտջերկըր պագելուն համար : Տիրգան Բ. կըսէ պատմութիւնը, Ասուտ Բագրատունիին լեզուն կտրած է կուռքերը անարգած ըլլալուն համար, տարակոյս չկայ թէ ակնարկուած այս կուռքերը արևուն ու լուսնին կուռքերն են :

Արևապաշտութիւնը ուրիշ կարգ մը սնապաշտութիւններու հետեւած է մինչև Տըրղատի և Գրիգոր Լուսաւորչի ժամանակը որ ասեմ Գրիստոնէութիւնը երկրին պաշտօնական կրօնը եղաւ ու կոնապաշտութիւնը սկսաւ իր բոլոր փուլերով արմատախիլ ըլլալ :

Արևապաշտութիւնը այնչափ խորունկ հետք և արմատ ձգած էր ի մեզ մեր կրօնական կալուածին մէջ որ Քրիստոնեայ հայրեր, եկեղեցական պատուական գրիչներ չըմոտցան արևը իրենց գերաքանչ ոճով ու վառ երևակայութիւնով գրած շարականներուն և աղօթքներուն մէջ չյիշել ու նոյն իսկ զԱստուած նկատեցին իրաւամբ «Առաւօտ Լուսոյ» Արեգակն արդար», «Արեւը արեգական», «Լոյս» . նըշանակելի են մանաւանդ սա հիանալի տողերը որոնք Բերուի ինքաներուն ջերմեանդ աղօթքները և Միլտոնի Լուսոյ ուղղած մաղթանքները կը յիշեցնեն մեզ : «Որ հաստատեցեր զլուսաւորն ի բարձունս, ի յերկնից լոյս ծագեցեր ընդ ամենայն տիեզերս : Արարեր զարեգակն Լուսատու տուրնջեան, զլուսին և զաստեղս՝ լուսատու զիշերոյ և զլոյս ճրագի : Դու ես լոյս գովելի սուրբ և առաջին լոյսն, իբէն փախնու խաւարն և զլոյս քո կենդանի Տէր ծագես ի սիրտս մեր...» :

Գրիստոնէութիւնը իբր մեր ազգային ու պաշտօնական կրօնը ընդունելէ վերջ իսկ՝ Արևորդի կոչուած տեսակ մը արևապաշտներ կը տեսնենք Հայաստանի զանազան մասերուն մէջ՝ որոնց մասին մեր եկեղեցական Հայրերուն աւանդածներէն՝ յառաջ կը բերենք ի ստորև :

Ասոնք Եջգիտներուն պէս բարտի ծառը կը պաշտեն, առաւօտուն իրենց աղօթքը դէպ արեւը, երկկոյին ալ դէպ արևմուտք դարձած կը կատարէին : Ս. Մեսրոպի (Ե. դար) ժամանակ բազմաթիւ արեգակնապաշտներ կային ի հայս . Գրիգոր Մագիստրոսի ժամանակ ալ երեցած են արևապաշտներ որոնց մասին Մագիստրոս Ատուրաց կաթողիկոսին տեղեկութիւններ կը հաղորդէ : Ս. Ներսէս Շնորհալի (ԺԲ տար) Թորոս Գորեպիսկոպոսին կը գրէ «Եհաս ի Ձէնջ գիր առ մեզ յաղագս Արևորդեացդ որք ի քաղաքի մերում բնակին (ի Սամոսդեո), եթէ կամին և աղաչեն ի հօտն Քրիստոսի խառնել զնոսա, զի որպէս ազգաւ և լեզուաւ ի տոհմէ Հայոց են» : Մինչև իսկ Լէնկթիմուրի ժամանակ Արևորդիներ կը գտնուէին, Թոմայ Մեծոփեցի կը գրէ «Եկն ի Մերտին, աւերեց զքաղաքն և զլորս գեղ Արևորդի կոնապաշտ, զՇօշն, զՇրմախ, զՍաֆարի և զՄարագի » : Տարակոյս չկայ թէ ասոնք հին հայ հեթանոսութեան մէկ մնացորդներն էին, որոնք Բերուի ինքաներուն պէս զիրենց Արևորդի կ'անուանէին : Ս. Ներսէս Շնորհալի կը համեմատէ Արևորդիները Bogomiles կոչուածներուն հետ որոնք Պալիկեանց սերունդէն էին Պուլկարիոյ մէջ, «որպէս ազգն հոռոմոց Պոզոմիլսոց անուանեալք մնացին խաւարեալք ի լուսոյ աւետարանին... այսպէս և Արևորդիքը յազգս մեր ի մասին սատանայական խաւարին մնացեալք՝ ո՛չ կամեցան լուսաւորիլ Աստուածային լուսոնքն ի ձեռն Լուսաւորչին մերոյ Ս. Գրիգորի» :

Թերևս Արևորդիները՝ Թոնդրակեցիներուն մէկ սերունդն էին :

Արևապաշտութեան յիշատակներ՝ յայտնի է թէ մնացած են մեր մէջ, Հայաստաւ

նի զանազան մասերը, Արևուն նուիրուած  
և անոր անունով կոչուած են. նոյն իսկ  
Արշակունի թագաւորներուն կտրած դրամ-  
ներուն վրայ կ'ըսուի թէ՛ արևուն պատ-  
կերը դրոշմուած էր:

6.

Քոլոր այն ազգերը որոնք առաւել կամ  
նուազ թափով մը պաշտած են Արեգակը,  
կրակին հանդէպ ալ մասնաւոր սէր և ակ-  
նածանք ցոյց տուած են՝ նկատելով զայն  
արևուն փոխանորդը երկրի վրայ: Մաս-  
նաւորաբար պարսիկները որ միւսնոյն ժա-  
մանակ թէ՛ արևապաշտ և թէ՛ կրակա-  
պաշտ էին ու մեր մէջ ալ ներմուծելու  
համար սոյն կրօնքը յայտնի է թէ խիստ  
արիւնանհեղ պատերազմներ մղեցին Շա-  
պուհ, Յազկերտ, և Պերոյ Պարսից թա-  
գաւորները:

8. ԱՆՈՃԵԱՆ

Շարայարելի



**ՕՐԱԳԻՐ ԱՌԺԱՄԱՅՆ**

Ա Ջ Դ Մ Ա Ն Յ Մ Տ Ա Յ Ե Ի Ս Ր Տ Ի

1 8 4 2

Դ Ե Կ Տ Ե Մ Բ Ե Ր

2

Զգաւազան արքայի, զգէն մարտկի,  
զգրիչ իմաստնոց, զգարդ կանանց, զա-  
մենայն յափշտակէ մահ և տանի:

3

Միանգամ մեռանի մարդ, սգաւորն հա-  
նապազ:

4

Մարդկութիւն մատեան է Աստուծոյ, և  
սիրտը՝ տանն նորա:

5

Ի ծննդենէ մինչև ցծերոյթ ձգին սան-  
դուխը կենաց, ուստի իշանեմք ի գաւիթ  
տապանին. այլ մահ զբազումս ի զլխոյ  
սանդխոցն յանկարծ ի վայր զլորէ:

5

Միծառն ճողողելով ընդ օդս աւետէ

զգարուն և զմանկութիւն. պար խորդոց  
յերեսս երկնից զրեն զչու մարդոյ:

5

Զհետ մեղաւորին շրջին մեղք իւր որ-  
պէս սևադէմ արբանեակը:

5

Քնար գիշերոյ եօթնադի. այսինքն են.  
Խաւար, Լուսաւորք, Լուսիւն, Քուն,  
Յիշատակը, Տիրութիւն և Մահ:

5

Յոյս է որ զսիրտ վշտօք ճնշեալ՝ որպէս  
յառածգութեամբ ընդլայնէ և ամփոփէ:

10

Ի դաստիարակութեան յուղղել զդի-  
րաթեք բարունակս՝ զգոյշ լեր մի՛ ուղ-  
ղակի վարսեցես զնեցուկն, գուցէ հա-  
տեալ զարմատ տնկոյն և ցամաքեսցի:

11

Ի մի թոյչ կարես սլանալ յերկին և  
ի մի վազս զթիւ ի դժոխս. գործ մի ևեթ  
բաւական է ի շարժումն քեզ:

15

Ճշմարիտ բարեկամք նմանեսցին զու-  
ղից աչաց որք ոչ երկու՝ այլ մի տեսանեն:

21

Երկու թիակը և մի ուղղեակ, այս է  
բարեկամութիւն հաւատարիմ:

21

Որ զամենայն գիտել նկրտի, յաճախ  
զանձն մոռանայ:

22

Զեփիւտ ի գգուելն զվարդ թափէ ըզ-  
թերթս նորա, այսպէս և աղապատանք  
զմատաղ սրտիւ՝ խամրեն զնա յաճախակի:

23

Բանաստեղծ՝ թարգման ամենայն ըզ-  
գածմանց:

26

Ամենայն իղձք ճրագունք են կազմեալք  
զորս կայծ մի յուսոյ բորբոքէ:

26

Բազումք յըղձից այն ինչ ծնեալ և  
մեռանին և թաղին ի սրտի:

31

Տարի բոլորեալ՝ սին մի խորտակեալ  
ի տաճարի ժամանակին. Է. Ղ. Ա.